

դարձեալ ասեմ, յանցաւոր մեր եմք. ընդէր ոչ հաղորդեմք աւանդեմք թեւոց ամսատետրակիդ Արարատայ զգովելի դործս մերապանց, զի զա իւրովք թեթեւաթոիչ թեթից տաւանմամբ տարածեցէ զայն ի լուր թէ մերապանց եւ թէ օտարապանց, եւ օտար աղջը ի դմանէ Թարդմանեալ, նաղորդինայն աշխարհի, թէ ի Հայոց Արարատ հանդիսի պա ինչ եւ այն ինչ պատմի: Մեր նման տասնեւու թամեայ անդամալուծին ի հինգ սրահն բնեթինդթայ սպասեմք զի օտարք զորեալ արկցին զմել յաւազանն ջրայոյզ զի Ամերիկացիթ կամ Կողեցիթ ոմանք եկեալ տեղեկացիալ ելից եւ մոփից մեր զորեցն ինչ վասն մեր, զի եւ մեր Թարդմանեալ զայն տացոր մերոց հայրենակցաց, իբր թէ ի մերայինս ոչ աչք զո՞ն ի տեսանել զաւն մեր, եւ ոչ մատունք ի զրել եւ յարձանացուցանել զայն. զուցի, թէ եւ կարծեմք իսկ, թէ աւելի լսելի վիճիցին եթէ ի մեռելոց որ յարիցէ եւ պատմեսէ, որոց Մովսիսի եւ մարգարէից ոչ լսին ձայն:

(Մատուցեալ է յետուիայ):

ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Ի Պետերբուրգէ կհաղորդեն, թէ Քաղուայ Հայոց Մարգասիր. Ընկերութեանն հօվանաւորութեամբ՝ մերազնեայ մատաղամարդ մի ոյրի զնացել է անդր Մանկաբարձութեան վարժարան մըտանելով՝ նոյն արհեստը ուսանելոյ համար:

ՄՈՒՐՃԱՆԴԱԿԱԲՈՒԹԻՒՆ

Գաւառացոց վիճակ: — Ագգ, Վարչութեան զբազմուեք: — Ասուց կաթուղիս: — Յոպաէէն: — Արազարի խնդիր:

Մեր գաւառացի աղջայնոց վիճակը կարի տիսուը է, այնպէս որ կարելի չէ իմանալ թէ յանցանքը ողի՞նն է:

Տեղւոյս լրագիրները հարստահարութեան ինընդիր մը առեր անցեր եկն մի ժամանակ, թէօքէտ այժմ՝ թուլացած են:

Սակայն ո՞ր լրագիր արդեօք կմտածէ գաւառական մեր սիրելի եղբարց վիճակին վերայ իրական դարձան մը խորհելու կամ առաջարկելու, և կամ

անոնց վիճակին վերայ սոոյզ տեղեկութիւն մը և որոշ գաղափար մը տալու:

Մեր ազգին դառն Ճակատագիրն եղած է զրեթէ ամեն տեղ ուսեալ, բարի և փորձառու և աաջնորդներէն զուրկ գտնուիլն, և աչա զիսաւորապէս ասոնցմէ ծագումն կառնու իրենց իշխանութեան և հօվանութեան յանձնուած ժողովրդիան վիճակին այսպէս կամ այնպէս ըլլալու:

Երբ Առաջնորդ մը ունի կարեոր եղած հմտութիւնը վիճակը կառավարելու և բարյական անձնուեր անձնն է, անոր հաջուութեան տակ եղած ժողովուրդը երջանիկ է. անոր վիճակին մէջ ժողովուրդը կառավարութեան սիրելի, զրկանքներէ և հարստահարութիւններէ ազատ կը լլայ, և դաստիարակութեան կենսական խնդիրը մեծ ներդորածութիւն կդանէ և կարդիւնաւորուի:

Ուշիմ Առաջնորդ մը պիտի գիտնայ անշուշտ ամեն պարագայից մէջ այնպէս վարուիլ, քաշ. Արցութեան հետ այնպիսի յարաբերութիւններ ունենալ, որ ժողովուրդը չվեասուի:

Քայց գիրաղգաբար զաւառաց շատ տեղեր Առաջնորդները անձնասէր են. են, ոչ ժողովրդիան հետ և ոչ քաշ. Իշխանութեան հետ վարուիլ պիտեն, մինչեւ անդամ իրենք առաջնորդները պատճառ կը լլան շատ հարստահարութեանց, ու խեղճ ժողովուրդը իմանալ կարող չէ:

Ո՞վ էր Մայ վիճակին մէջ Քրդիրը Հայերու դէմ զրգուողը, մինչեւ անդամ ժողովուրդը թէ Հայ և թէ Քուրդ տէրութեան գէմ շարժողը: Ո՞վ էր Իեղիի մերազնեայց այսչափ ժամանակներէ հետէ կրած տառապանաց և հարստահարութեանց պատճառ:

Թող՝ Պօլսեցիք պատասխաննեն: Քայց տես որ այնպիսի անպիտան Առաջնորդները ժողովրդիան տունը քանդելով՝ զիսցած են ինքզինքնին լրազրաց մէջ զովել տալ, և թէ լրազիրել ինչէն ստիպուած կը զովին այնպիսիները, թող իրենք պատասխաննեն:

Եսոր հակառակ ժողովրդիան օգուտը դործող Առաջնորդները երբեմն անուանաբկուած և վատահամբաւուած են լրազիրելով: Ասոր ալ պատճառը ի՞նչ է. թող այժմեան Պատղիարքարանին հարցնեն:

Ասոնց հետ մեկ տեղ մոտածէ ուսումն տարածելու պատրուակաւ մի քանի թեմեսողիկ և ինմաստակ վարժապետաց ոմանց գաւառաց մեջ թէ ժողովրդեան և թէ Առաջնորդաց մեջ զժառութիւններ սերմանելը խռովութիւն յարուցանելը այնպէս որ անցած ամեն դէպքերու պատմութիւնքը ազգասփրի սիրալ կճշին։ Փոխանակ ժողովրդեան մեջ իրական ուսումն և կրթութիւն տարածելու՝ եթէ իրենք ալ ունին — անհնարին ատելութիւններ և խռովութիւններ կոստածին՝ բնչպէս Տիգրանակերպի, Եւգոնիոյ, և այլ տիշեաց մեջ։

Աւելցուր ասոնց վերսց Պատրիարքարանի գառնապտուղ արարբներնալ՝ բնչպէս Ա. անայ, Պրուայու, Ամասիոյ և Մարտուանու, Կոտինայու, Խողոկիոյ, Բաղեցյոյ և այլ և այլ վիճակաց մեջ, ալ դու պատսախան տուր ինձ՝ թէ մեր զժառագ ազգայինները ի՞նչ վիճակներու ևնթարկուած են գուառաց մեջ։

Խեղճ ժողովուրդը իւր օրական ապրուսոք ճարելու անկարող, Ներքին Հանգուութիւն չունի, ունարներէ գանազան զրկանքներ և հարստահարութիւններ կկրէ. Առաջնորդաց խնդիրներ ետք ետք կտեղան, տերութեան առջև Առաջնորդաց շատերը պատիւ չունին, պատրիարք . . . մատնութիւններուն և զորարտութիւններուն զոհ երթալով, օտարք քայլաբականութիւններ շատ մը խաղեր կը խաղան, ալ ի՞նչ և ում պիտի ասենք և քարոզինք գաստիտակութիւն . . . :

Ո՞վ պիտի առաջքն առնու այս ամեն չարհաց Անշուշտ Պատրիարքարանը։

Սակայն Պատրիարքարանին մեջ համաձայնութիւն չկայ, և Պատրիարքը և Ա. զգ, Ա. արշութիւնը գրեթէ միմանց անհամաձայն դիրքի մեջ են՝ որքան ալ վերջինը կաշխատի տեղիք չտալու. — Ա. յա ալ օտարք շահուց պաշտպան Մասիս լրազրին ժողովներ լուծեն։

Պարձեալ կորեմ։

* *

Ա. զգ, Ա. արշութիւնը զիսաւորապէս Պօլսոյ կրոխներէն աւելի զբուխ առած չունի՝ որ աւելի գուառաց ուշադրութիւն դարձնելու կարող ըլլայ.

Հիմակու հիմայ բաւական են իրեն՝ Լատինաց ի նորաստ Երւևատչէմ քաշուած հետագիրը Պատութիրքի ամսականին խնդիրը, աելուցո արուարձանաց թաղական խօրհուրդներու կուխները, Առաջնորդաց համար եղած մատնութեանց գէմ մաքառէ, և էջնութիւններու լարած որոգայթները փրշելը և այլն և այլն։

* *

Ասորւոց ազգի Կաթուղիկոսոր Պօլս Եկած է, Ազգ. Ա. արշութիւններ կողմէն փոխազարձ տեսութիւններ եղան յիշեալ կաթուղիկոսի հետ։

Զկարողացայ ցարդ աւելի մանքամասն տեղին կութիւն իմանալ և հաղորդել։

* *

Յոպակէն հաղորդեցին որ Երւևատչէմ ուխի զնայող հինգ Հայեր մակոյկ նստելով շողենաւ զնացած ժամանակ ընկղման և խեղզուած են։

Ասոնց մէջ եղած են երկու քահանայ, մին Երևանց և միւսն Վասպուսայի Ծալկայ վիճակի կողմէրէն։

* *

Երկար ժամանակէ ի վեր յուզուած Ա. քաղաքարի ինդիրը զինթէ վերջացաւ։

Կ-5 տարիներէ հետէ մի Յոյն վարձած էր Երևանց Ա. Երրորդութեան Եկեղեցւոյ այս կալուածքը բայց տարեկան վարձը ոչ կվճարէր և ոչ կեղնէր։

Ա. երջապէս Բ. զուուը լրելով Ա. զգ, Ա. արշութեան խնդիրքը՝ արտաքսեց Յոյնը. և կալուածքը ամեն կաշխատափովը յանձնուեցաւ իւր բուն տիրոջ։

Խ. Ա. ՀԱՅ. 4. ՀԱՅ. 4. ՀԱՅ. 4.

Բ. 40. Հ. Յունիս 1872 թ.

Ի Պօլս:

ԵԿԵՂԵՑԻԱ

Հան՝ ուր լիզուն ու զրականութիւնը բարեկարգ և յահաջաղէմ վիճակի մեջ է, չոն Ակադեմիայի հոգին կը տիրէ։